

«չարասեր»-ի նշանը: Այս բառերը կարելի են, միայն թէ այն ատեն՝ ինչ ալ ասոնցմէ ընտրենք, պէտք են իրարու հետ զուգակշռուած ըլլալ ձեւով: Այս վերջինը («չատասերութիւն») ընդունած է նաեւ 2) եւ հետեւողական եղած է նաեւ անգլ. *diclinous* ձեւերով «չարասեր»: միայն թէ ինքն ալ անգլ. *mono-* *noclinous* դրած է մեծ-բնակ՝ ըստ Բ. Ի, ուստի հետեւող եղած է թէ Բ. Ի եւ թէ Լ. Ի: — Ի վերջոյ նկատենք թէ Ա. Յ. Յակոբեան («Նոր Բառարան» եւն) անգլ. *monoclinale* բառը թարգմանած է «մեծ-բնակ»: — որ թերեւս տղաբարկան վտիպակ մըն է: Յամենայն դէպս տարօրինակութիւն մը կայ հոս. եւ այս տարօրինակութեան հանդէպ՝ որչափ բնական է ու վայելուչ ժողովրդական բնակ բառով կազմուածը, զոր գրած է Սարկիս Միրզայեանց՝ թէ բամբակի «փոշանթները մէքէն են»¹, Յամենայն դէպս հայ լեզուի մէջ քիչ նոյնչափ յարմար է՝ որչափ գերմ. «տուն» այն լեզուին մէջ:

Այս շարք մը բառերուն շատերը լատ. կազմուած են եւ իւրաքանչիւր խումբը յինքեան կարելի է: Միայն թէ ասով չափազանց պէսպիսութիւն յառաջ եկած է: Աւելի միակերպութիւն բաղձալի է հոս՝ ինչպէս շատ նման դէպքերու մէջ:

Հ. Յ. ՏԱՇԵԱՆ

(Շարունակելի):



Ք Ն Ն Ա Գ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Հ Ա Յ Բ Ո Ւ Ս Ս Կ Ի

ՆՈՐԱՅՐ Ն. ՈՐԱԶՆՆՆՆԱՅՐՈՅ

(Շարունակութիւն):

ԱՄԲ. Հալիւն, Հելիւն (Ծնեբեկ, գլ. *Asperge*), յունարէն բառ կը համարուի Ի թ. 1210, 1591: Նոյն է Հելիւն, Թ. 1687: — Ոչ է յունարէն, այլ արաբերէն, «Հելիւն», բառ արեպի. տես Մարչուտ. (Գէորգ): — Մարչուտ, Ծնեբեկ, Գոռ-2 Գոմար, արպ. Հելիւն կամ Հելիւնն (նոյն):

ԱՄԳ. 1614. Համբարապետ: — Նոյն թուի պրս. Անպարպետ, զոր Ամիրտովլաթ (թ. 1076) կը դնէ իբր Մարեմիտտ

կամ Խնկողկուզուկ: Բայց ըստ Ա. Բժշկարանի, երես 376, Համբարապետ է Սկամոնի, գլ. *Scammonée*. «Համբարապետ տակ, որ է Սկամոնի»: Ջայս վկայութիւնն Ա. Բժշկարանի չունի Հայրուսակն:

ԱՄԴ. 2245. Հապա-Ջի Բրմանի: — Կարգի Հապա-Ջի Գրմանի: Արար. Հապա-Ջի է Վայրի Գաղան, գլ. *Pouliot*. տես Ի համարն 2Գ, Գի. Թիւ 3:

ԱՄԵ. 1029. Համբարապետ (արար. Շին-ճար), հայերէն բառ է կ'ըսուի: Տես Համբարապետ եւ Թ. 1668, եւ Համբարապետ Թ. 2782:

— Ոչ է հայերէն, այլ պարսկերէն. «Հելիւն» խոտ ինչ, որոյ տերեւն է սեւաւ, եւ արմատն ստուար. որ արաբացոյցեալ ասի Ամբարման ստուար. որ արաբացոյցեալ ասի Ամբարման (Գէորգ): — որ ասի [պարսկերէն] Հելիւն-Ջի (Գէորգ):

ԱՄԶ. 2946. Պրս. Հաֆթարկա. «Տերեւատ» = գլ. *Camélee* [տպ. *Chamélee*] = Մազարիոն = պրս. Հաֆթարկա: — Կարգի Համբարապետ. «Հելիւնի (Թարգմանի Խոթնատերեւ) տես Մարչուտ» (Գէորգ):

ԱՄԷ. 1776. Զինի: — Յ 2րդ ծանօթութեան (երեսք 384—385) Ի մէջ կը բերուին բանքն Յովհաննէս Վանական վարդապետի, թէ «Հայոց Մեծն Արտանալէս տիրեալ Արենայ՝ հրով եւ ջրով վարեալ շէս տիրեալ Արենայ՝ հրով եւ ջրով վարեալ յայտականութիւն տնկոյն (Զինիւն), եւ ոչ կարեալ [կարէր]. զի Ի հատածէն Ի վեր բուսակարեալ [կարէր]. զի Ի հատածէն հատածէն վանականի ներս, եւ այլն: Ամիրտովլ հատածէն Վանականի թէ Պիտիգոն «այլիս ծովու Ի վերայ դղեկին թէ Պիտիգոն» ալիս ծովու Ի վերայ դղեկին (Աթենայ) ցուցանէ, եւ Աթենայ՝ ոստ Ի Զինի (Աթենայ) ցուցանէ, եւ թէ Հայոց Մեծն Արտանալէս անկախացած է ջնջել զԶինիս, որ «Ի հատածէն Ի վեր բուսակարեալ, առեալ է Ի Հերոգոտեայ, Ի վեր բուսակարեալ, առեալ է Ի Հերոգոտեայ, Ի վեր բուսակարեալ, առեալ է Ի Հերոգոտեայ կը եւ ծան. 14, յերես 401): Հերոգոտոս կը պատմէ թէ Աթենք քաղաքի միջնաբերդի Զինիս արեւելի Արտանալէս քաղաքի Արտանալէս թենին այրեցաւ հրամանաւ Գոբրքսի Արտանալէս որդւոյ Գարեհի Արտանալէս. բայց յետ երկուց աւուրց երբ Աթենացիք ելան Ի միջնաբերդն՝ զոճս մատուցանել Աթենայ, տեսան որ Ի կոռնիկէ այրեցեալ Զինիսն ի վերայն թեմա: Չնոյն սրանէր կանգնաչափ երկայնութեամբ: Չնոյն սրանէր կանգնաչափ երկայնութեամբ (Miot, անդ, Հելիս կ'երկրորդեն եւ Պալեստինաս (Miot, անդ, ծան. 14, յերես 401), եւ Լեբանիոս (տես Ի ծան. 14, յերես 401), եւ Լեբանիոս (տես Ի ծան. 14, յերես 401), եւ Լեբանիոս (տես Ի ծան. 14, յերես 401):

Կելսիոս, *Hierobotanicon*, Հ. Ա., երես 302): Հերոգոտեայ Գոբրքսի Արտանալէս փոխուեր է Ի Հայոց Մեծն Արտանալէս. բայց աներկրայ է որ Վանականն յինքենէ ստեղծած չէ զայդ զԵրց, այլ նականն յինքենէ ստեղծած չէ զայդ զԵրց, այլ

¹ Սարգիս Միրզայեանց, Բամբակի մշակութիւնը: Էջ 108, 1898, էջ 5: Այս տեղը յառաջ բերած է Ամիրտովլ, ուսկից քաղեցինք նոյնը:

ղեն, եւ ի Զատիկի հաննն ուտեն, որոյ համար
Թուրքերէն կ'ըսուի Գո-ը-ը-ի-է-ր-է-ն:

ՄՄ. 2111. «Մո-ճուղէզ. ըստ ոմանց
Աղուեսաձուց արմատն է, Ս-ւ-է-ն-ն»:

= Մո-ճուղէզ սխալ թուի՝ փոխանակ
Մո-ճուղէզ: «Մո-ճուղէզ, ուտելի արմատ խո-
տոյ ս-ւ-է-ն-ն. Գեւորգ Ա. Փիրղալէմեան, Գաւա-
սոյ ս-ւ-է-ն-ն. — «Սէզեր ժողովելը
ուկան բառք (անտիպ): — «Սէզեր ժողովելը
այգեպանի պարտքն է. փոքրիկներն [իմա՝ տղայք]
ալ Մո-ճուղէզ, Մուճիկ, Նիարուկ, Նինձ կը հա-
նեն քախանիչք [իմա՝ քաղհանիչք] կամ շեղ-
բիկ կոչուած գործիքներով. Այգեգործու-
թիւնը վանի մէջ. Հայրենիք [ըսգիր Կ. Պալի],
30 Ապրիլ 1895, Գ. Ա.:

ՄՄԱ. 2121. «Մուժուղուրկ? Յի-
շուած է, այլ յիշողն մոռցուած, եւ այլն»:

= Յիշողն զՄո-ժո-ւ-ղ-ու-ր-կ է Յովհաննէս
Աթանասեանց (Երէ-տնի Էն-հան-նի-Բո-ս-տ-ի-ան-
նի-ն-ը, Երես 85). «Ջիմէլի կամ՝ Գառնի-Բա-
սարի հայ գիւղացիների բարբառով՝ Մո-ժո-ւ-
ղ-ու-ր-կի արտաքին ձեւի մասին եւ արդէն խօսեցի
Դո-ւ-ր-կի արտաքին ձեւի մասին եւ արդէն խօսեցի
աղցանների նկարագրութիւնն անելու միջոցին»:

ՄՄԲ. 2160. Յաշահան? «Յօդ [այս
ինքն չալուէ]՝ որ է Յաշահան?»

= Պարսկերէն «Hischt Dahân =
Lignum Indum, կամ Agallochum, vel Lig-
num aloës», (Կելսիոս, Հ. Ա, 137): Իսկ Գէորգ
կ'ըսէ. «Հէշի-հան, ծաղիկ ինչ», Բառք թուի
նշանակել Ո՞թ = Հէշի, Բերան = Տէհան:

Թէ ինչ կը նշանակէ արբ. Յօդ ս-ւ-է-ն-ն
ըր Հ. Արշան կը յիշէ ի թ. 2160, տես ի հա-
մարն ՉԳ, Գիտ, թիւ 4, Ո՞ր է ս-ւ-է-ն-ն:

ՄՄԳ. 2253. Շահոգրամ. նոյնպէս եւ
ի թ. 1142:

= Առ մեօք սովորական ուղղագրութիւն
բառիս է Շահոգրամ:

ՄՄԴ. 1273, Երես 288. Շանկաղին,
որ է Շահ-Մու-ղ-ու-ր-կ — 2254—2255. Շան Մու-
ղ-ու-ր-կ, Երկիցս, որու «ի Շիրազ Մանուշի Շահ
կ'ասեն». Գարձեալ Շան Մանուշի ի թ. 1977,
2279:

= Ուղղելի է Շահ-Մու-ղ-ու-ր-կ, որպէս ի թ. 2249,
եւ Շահ Մանուշի:

ՄՄԵ. 494. Չէլէմ, Թուրքերէն եւ
պարսկերէն. Լէֆն, արաբերէն:

= Ուղղելի է Չէլէմ (Գէորգ), որ նոյն է
ընդ Չէլէմ, Շողգամ, զոր կը հաստատէ եւ
«Լէֆն. նշանակէ Շողգամ» (Գէորգ):

ՄՄԶ. 22. Գ. Պ. Pomette de doux clo-
ses, հոմանիշ Azerolier [այ. Azérolier] ծառայ:

= Անհնարին եղել ինձ ստուգել զPo-
mette de doux closes. Գիտեմ եւեթ որ Aze-
role պտուղն կ'ըսուի եւս Pommette:

ՄՄԷ. 803, տող 6. «Ս-ւ-է-ն-ն? Թուրք.՝
= Սխալ են թէ Ս-ւ-է-ն-ն թէ Թուրք. ուղղին
է «Սի-ս-ի-ն-ն, Սի-ս-ի-ն-ն» [յն. Σοχαμεινον, Գ. Ղ.
Mûre; Σοχαμεινος, Գ. Ղ. Mûrier]. Թուրք. զոր
Գաղ. Ա սխալ գրած է Սկամինոս, Թուրք. իսկ
Գաղ. Բ՝ Սկամինոս, Թուրք. նոյնպէս սխալ:
Կոր չայկը. յայլ մոլորութիւն ընկած է զՍի-ս-
ի-ն-ն համարելով յն. Σοχαμεινον. Սկամինոսի
(ի բանն Թուրք). ըստ որում մոլորած է եւ Էմին
ը Scammonée կոչելով «Սկամինի, Թուրք.»:

ՄՄԸ. 2701. Ս-ւ-է-ն-ն? «Եթէ սխալմամբ
գրուած է՝ փոխանակ Ս-ւ-է-ն-ն կամ Ս-ւ-է-ր-է-ն-ն.
սա արբ. Կաղնի նշանակէ»:
= Նոյն Ս-ւ-է-ն-ն կը գտնուի եւ ի թ. 3076.
«Հայերէն Փշատ ասեն, եւ պրս. Սանճատ ասէ,
եւ Թուրքն Ինթ ասէ»: Պրս. «Սինճի, Փշատ.
Թուրք. Ինթ (Գէորգ):

ՄՄԹ. 2308. Սմարաշ? «տարակու-
սական է»:
= Ուղղելի Սմարաշ, նոյն ընդ Սմարա-
շի որ
կը յիշուի ի նմին տեղուշ, պրս. «Սեմարա-
շ է իր իմն» որ բուսանի որպէս Սունկ, եւ այլն
(Գէորգ):

ՄԿ. 2794. Սահեւայ. «Վանական վար-
դապետ մեր՝ Գ. Ստուածարանի գրուածոց
մեկնութեան մէջ [Կ'ըսէ]. «Սահեւայ» հունտ է,
զոր աղացեալ եւ հաց ձեւացուցեալ՝ ուտելին»:
= Վանական առած է զբառդ ի ճառէ
Գ. Սահեւայից, զորոյ վերնագիրն զԺբախ-
տարար չեմ նշանակած. «Ջիմիդ ոչ պատկառե-
լիք այսրիկ... քան զԳիողիէի փաղաքշարա-
նութիւնն որ ի կարաս բնակէր, որովք զաւտարն
հնազանդեցուցանէր բռնաւորացն ողբերգու-
թեամբ զանարգ զհասն զսահեւայ»: Սահեւ-
այի հացն կարծեմ է յն. Σησαμίτης άρτος,
Pain apprété avec du Sésame: Ածականն Սահ-
եւայ կ'ըսուի կարծեմ է յն. Ση-
σαμίτης կ'ըսուի զԳոյականն Սահեւայ, յն. Ση-
σαμίτης, Գ. Ղ. Sésame, զոր կը կոչենք եւս Կ'ըսէ
կամ Կ'ըսէ = պրս. Կ'ըսէ (Գէորգ), եւ Շո-
շայ: Տես Կ'ըսէ ի թ. 1439 Հայ-Թուրքի:

ՄԿԱ. 1902. Ս-ւ-է-ն-ն? «Շողգէ (Գգեղն)
եւ արա զերդ Ս-ւ-է-ն-ն? հաց, որ է ճոն»:
= Ռոշքեան ի բառն Աշոբայ, զոր կ'ա-
նուանէ լո. Siligo (= Գ. Ղ. Seigle = Հա-
նուանէ լո. համարն է, տես եւ Consiligo ի
ճար, տես ի համարն է, կը յաւելու յառաւել բացա-
յայտութիւն. «Մեք Ս-ւ-է-ն-ն կոչեմք»:

